




Emperors



P-111 25

26 (14) 30th July

1864

Հասնելու և այլ թուաց զահվետ անմիջապէս գրէ
ի Արքուն Տաճրայ Հաներ և Մայնաւորի սեպա ըն-
Աթենայի թուաց կառանին որպէս տւորդիական
կուտքարածենան պր Հարցմանն ընելու թէ
Խորիոյի Կարծիքն ի՞նչ է, Առաստանի միաւ
Ժամկանանի Ծեա պատերազմի մէջ է, թէ ուստի
որ էւնեան տէրութեանց չեա. Ենթագրելով՝ որ
Առաստան պատրաստ ընց իշխոնութիւնները
պարզ լու, Ասորիս կրնոյ արդեք ասիկու պա-
հանչեց ի զիսուածի որ Առաստանը նաև որի-
նուան աւետաթեանց Ծեա պատերազմի մէջ Հան-
Ժայու ըստու: — Անքան որ Առաջ կուայարու-
թիւնը առ Հողմունով ժամանակ վասորիկ կ'ու-
ժի առ առաջ:

— 1. տառու, Յունիսի 19-ին, առևելականց մէջ, ակնէն մէջ Հայոց 1 թուրհարսդ (Lyndhart) ամերկան մաստբառութեան պահ աւատրիական-ըրբա-մական զաշ-նական թեան վայրոր արաւոծ միշտակալրին քայլ գրեց՝ լոյն որ Աւատրիան ու պրուզ Գերմանիական զաշնակական թեան և օդով Քրիստոն առջել պահն, առ յիշտակացրին մէջ պատերազմն յատաջ եղած միակը (Status quo) բրդւ խաղաղութեան հրմ կը պրուի, ըստ, ու տուի Տեսերցոց որ եթէ հրման առ ամբողջ տաճանեարը փարիսիյոյ փոքը մը ըլլալու ըլլոյ՝ Աւատրիան ու Պրուզ կրնու պահն անցնիւ: Խայց, ըստ, գաղափարիցն ին ոյ շենք կրնար տամաց նիւթական Երաշխաւորութեան մը խաղաղութեան հատուածէ, ինչու որ Աւատրիան քայլ շենքնար պատահութեան ունիցուի:

1. Արտելացն պատուին տուաւ որ՝ միշտաւ կողքին մէջ բառած ը թէ պատերազմէն յատաջ եղած միհանքը պիտի մայ՝ միայն սպազմն դանուիք համուք է. Հիմակ Առարին այսօնման տերաթեած էն պատուց միաբան է, եւ չիկրնար տանիք որ Առար դանուիք ըերենին ո. Առ ծովան տէր ըլլոյ: Առ անոյ ըլլոյն, ըստ Քարենացն, Առարին կատարելոյ պատերազմի պատրաստ առ 300,000 հոգի կ'ունենաց, եւ Դրան հաւատութեամբ Գոտութեան իշխանութիւնները կը բանէ, թէ որ Առարին պարզուած կ'ըլլոյ: Որու Տերբիդ բազմական զայտ երկիրներն եւ առնենքն: Խեկ Լոր Կարուն պատճեն տանիք ըստ Առարի հեղած պատերազմի խիստ պաշտպանուածն է. Խում առէն 20 տարի յատաջ իր զօրք բայց Կոտուանդնուազաց վկայ քաղեց: Տիմակ Առ զիան առէն Ֆեզն ի զորք զնելու հ'աւզ ու ոդիքներն՝ որպէս զի Ցամկառան պաշտպանէ ու պատշաճ ինպատճեն ինպատճեն մէջ ձեռք ընելէ:

— Անյալը տուոք թոռ առիթներ կ'ունենաց յու-
տղու որ աւատիտկան վորքը շատ չ'երթ որ առ աջն
հարուստ պիտի ուսց։ Եզրակի է որ թէ՛ Առաք
եւ թէ՛ Առարիխացիք Ֆիմականն իրենց զբիցը Աջ
և նեն իրուար կինու առանց ջրս գիրնին անապատ
քարձնելու, և արգելն Ֆիմականն բանակած տե-
ղերնին առելիքները կը մը արտասծ են։ Կ'այր

Համեմատաբանի շատ զեշ պիտօք գրու մէտ որ իր
ըստած պահունչնեն զիմնացը Առաջապատճեն յակովով-
ցոց ցը պատասխան մէ տաղմ ԲԻԱ և Եւ ինչպէս
առջեւ կարծելու Հոմ տէի, Գրանիկոսիկոս Յօվոնի Փ-
կայորը Թիշչնիս մէջ յայտնած է որ իր զօրքը պի-
տի սահմանի Առաջապատճեն քողէն երբոր տաճկական
խնդիրն անցածաղ ժիշեթանար : Խոզը Գերմանիա
Առաջապատճեն զիբորն առ Եղիսակուն իր մէկնէ, Եւ առ-
աջապատճեն բոլոր շերմանական պարը՝ կառավորու-
թեան նշան տուածին պէս իրբու մէկ հոգի մը
զէնքի պիտի քողէ, որպէս մի մարտական ընդ միջն

— 1 Հայ ըսպարակի առաջնորդ է ի վեց ակի գներէն մէ կը, Պր. Խորքոտին՝ Արշակ և ու ու հայություն մէ զ հրամարակում ընկ որձակ մէկ հաստատօք բացեցի կը գրէ, որուն մէջ մասնաւորագործ աղջկէ կը ցացընէ Ծրի ելեան խորքըն նկատմանք Աւատրիսի բանած ընթացքը: Խորքակիցն իր հաստատօքը չկը ճանապահնեց որ ուր: Խորքու նոյնը զրելու առեն ձեւքն անեցած պիտօք ըլլոց չկ մէ միայն խոր հրապանցներու: Եւ Պատգիրներու մէջ հրամարակուած թղթերը, հապա նաև այդինիւները՝ որունց միայն թիւ լինի պալուսը եւ որուաքին գործոց պաշտօնաւուն կրնան կարդացաւի: Եւ անոք համար ալ, կը բաւ, անեն կազմ նոյն զրութիւնը ծեռքէ ձեռք կը յախշակին: Առաջ բաւէն, եւ վերցիւնով տեսքուն ընդհանրապէս պամեւն եաւի, կը սկսի բաւն հաստատն առանձ հաջորդել:

Ուստի արագին համակառնությունը դեմք ձևաց դպրական շաբաթութեան սկզբունքը անհաջող թէ Առաջարկա պետք է որ իրեն դեմք դնէ, և առաջ երկու անօնաց երաշխառարքան թագավոր առաջնորդ առնենքը, որով նկան իր շահութ և իր առաջնորդութեանը կամ պրիւդե հետոց միջան հաստատութեանը բարեւ բանակ ընթաց պարագաները։ Առաջ սկզբուար կառանական պարագաները քայլ քայլեւ առնենք որ Գանձուրդի վարժ կոչմարտուն շաբաթը բայց եթէ Գանձուրդի վարժ հազար և զար երկու շեմետը, հայոց Առաջ սկզբ կեցայ ան առաջն Առ ուրբաժա աշխարհակարքները իր պաշտոնաթիւնը կը կրացնայ որն որ նոյն մաս զետք էր այսին կը կրացնայ Հայութ կը կը պայ որն որ նոյն մաս զետք էր այսին կը կրացնայ ։ Տասը Առաջ սկզբուար պարագաները քայլ իր կրիկ ունեցող առաջնորդուն մը ։ Առաջ առաջ սկզբուար մը է ։ Առաջ եթէ Առաջ Տասկառասանի մը կը դըրանաց, և Մուտուանաց ու Վայրուցի մը առանձին կը տիրէ, ան առաջ Առաջարկանու առաջ թերեւն Առաջ բնակիները անմիջական հաշտակագործութիւն է կ'առեւնան նոյն առաջնորդական պատճեն Եան Ետք։ Գործեան Առ ուրբաժա Գանձու շեման ու Առաջ առաջ սկզբուար մը ըլլապահ զար, ուր ուղարկան ըլլապահը՝ իր նույսակերպուն մը քայլ քայլեւ մը պրիւդե մատոք ուներ, որուց նոյն յունական կրօնը կը գառանին, որուն իրաց ու այսու կրօնը առաջնորդ առաջնորդությունը պաշտպանութիւն է ։ Եւ առաջնորդ գումարուար սկզբուար իր կ'ուղի ունենաւ։ Ըստ եթէ Առաջարկան թէ որ առաջ որ Առաջ պարագաները թիւնը բարեւ ան առաջ մը երեք կազմունք, աշխարհագործական կերպու, ցեղ կը հայտ ու եւ կրունու մասն չփափ կը վարագործ Առաջ մը քայլ քայլուար պարագաները մը ։ Առաջարկան բառականությունը զարդարուած է առաջ վարդուար պարագաների առաջնորդությունը պատճեն կ'ուղի ունենաւ։ Առաջ վարդուար պարագաների առաջնորդությունը պատճեն կ'ուղի ունենաւ։

Ուստի Գալուստը քրդ հաւատութեան էրթե ուղա և իրաւուցութեան աւրութիւն պայմանական պարզեցր. բայց իշխանը մաս ու առ կ'ունենայ ուրեմն չեն կանոն աւ իրան զիանցը գի-
մանը! Թե՛ս ո Առաք Օնդանեան աւրութեան զեմ ու-
նեցած պատճենները կատարը՝ ոյ անձին և առաջիննե-
րը անկախութեանը, երբարձրան պարզութեանը Բ. Ե. Եր
որոշի հայութեանը: Իր կարգինիքն անձին և կամ ք-
նչեցաւ միաբարձր կ'ըլլան, որուն Առա ասց նորմակառ-
նեցաւ հանցագիւն կ'ը կրտսեն: Իր հայակուն բանուիը, որն
որ հիմակ իր հաւատութեան թեան աղուութեամբն ու իր
շքօներուն շքրպան է ետքին պայման բարձրիցը իւն կ'ապա-
ծի ավ անձին և առ. Առա որ բայսահետերուն պարզաց փա-
խանութը կ'ըլլան. այս իր Առաջինն ու Առա մայդի մի-
ջանաւութեան առ ան կ'ինայ:

Վատելու պարբառ ցուցմնիով որ Եւարքիսի մեծաթե քաղաքացիութեանիբը մշտ առ բան կը աւունէին յաւած կը բերէ Միջնեռնիկ իշխաննը, և նոյն քաղաքացիութեան առ բանին համուր բառձ պատերազմնիբը կը միշտանիէ:

Տերութեան յաւացուուն ու ի առաջապես (Սակայն ուրիշ իշխանութ) կը բանար Եթե ուղղութը ու ործութը, առաջ ու ազգաւորակութը ուղղութը տառիք, մի վեր Գալացիան է. Անդ պիտի ձևանուն կ'ըլլայ, և զգունք պայօնութ առ իրենց բանակութիւն ու ուստեղիւն կը պաշտպանեն. այս ինչն է Եղիշ-
շան առաջապեսն ամէ Հունաց պատմութիւններ առաջ Տաճկառամանի նորիկ վիճակի հասպասութ մասու Հունաց մա-
տերութեան երաշխատ ուղարկեան տառ, և զգունք մէ առ-
ուստեղիւն պաշտպանութիւն բնիւն Ուստի ու համեմատ մէ բա-
րութիւն ու պատմութիւններ:

1. Գործադիր պրոտոռաքաղիք առ. Անդրեաս իշխան, թագավորական
Հայ. Տ. Եջ 348.

² Պատմ. պարզա. Փոցցոյ ամ Վարդիկը կուսա. 14. Եւկո. 1828
թթթէ կ. Հուն. 2. եջ 99.

3 Գրքու ուղարկութեանը՝ Կոմիտ առ Խալիլ Բաշիջ, 12 մայիս
1829. Թբիլիսի. Հար. 4: էջ 13:

4 Պատմութեանը՝ Անդրեյ առ Վարդիկ Կամսի, 28 հուն. 1829.

J. Phys. Chem., **1931**, *35*, 1422-31.

զոյ ամ Պարկի կոմիտեն (Առողջապահություն) բառը թէ-
լ Աշխատանք եւ Փարբեր մէջ մէջ մարդկան թաշուցությունը որ ենթէ
քայլությունն ծավալի համար ինչ Պարզության առ Առողջ համ-
լու պարհեալ Այսպիս ուժութեանց կորուսթեանը
Եւ ասքին առանձինն է զուգարակ Առողջ բարոր կառապա-
հանքան իր վայր եկեց ։ Եւ մարդ ինքնաւար գարագար մ'ու-
նկայ Առողջ գարգարականքու և Անհետութիւն իշխանութիւն գէց
գարդածակ առանձինքեան վայր։

Հայ Դպրուսա պյետիլ յշնառակադիրներէ
անոնք կուրորեք, յառաջ կը բերէ՝ որնցմէ կը սես-
նուք որ Խուզ նցն տան կ'ուզէք պատերազմի յու-
լոյդ դժբախտութիւններն ըւստիացի գրուիր բերել։
Եսպը կը նկարագրէ որ ննչպէս Աթենանիկի իշխանն
ինը տարի պատերազմէլն ետեւ զեպահանկան պէտքը
ձգեց, որուն մէջ պը Քորջաստ միզն մէկ բան մը
կը մոռնաց, Պըսէ Լոյնի գաղցիացի թղթակիցը, ոյս
ննջն թէ այս իշխանին բանաները բորբոքնն ան-
դառ չեղան, որովհետու իր ըրածներուի հոմիաց
բացուեցաւ Եւրոպացնն հիմյ նոյն սկզբաներնուն
Նկումանք միաբանելուն, և միանց ամեցն նոյն ա-
ռեն ալ Աւոտիս կըսա մինչև Ըսրիանուպերին
յառաջ զ ացող Ռուսաց կոտսանեցնուուղին երթան
արգիւլ, աշխատ առնեցով ի հարկին միս մինչեւ պա-
տերուզմ ընկլաւ Ուսուի գետ, որուն ետեւ ը կեցած
էր Կարուս ժու Ասթիաց մասնէ պարուցա մըն է,

կըսէ, զորն որ իմ հայրենակիցներո (Գաղղիացիք) շնէ գիտեր կոմ շնէ ուղեր գիտալու որ, Ֆոքասա Նկորացրելն վերջը թէ Բնապէս հարբ Վասորիայի ու Պուսի մէջ բարեկամութեան մաս, թէ արևելի յիան խնդրայն սկսուն առենը՝ Վասորիա Բնչ, Գիքքէ մէջ Եր, թէ Բնապէս գծաւարին Եր Վասորիայի Կայսեր՝ Առ սաստանէն բաժնուիլը, կը սկրի Խոյն գրոյն մկանէն Աւասորիայի բանան բնմացըն վայ Խօսիլ:

Վարդիսի կայսեր տա խոցը՝ զի՞ն որ յայտի է
թէ ապահով աղքիք մ'առնուած է, կրեց ըստ
բանահանին ցուցինք որ ինչպէս անհաւատորմն
թեամբ լրցա Առաքի կաւալարութիւնն ըստ թէ
որուշի թագաւորն ու Վասրիսի կայսը տեղեւակ
Ծին անդպահանու հատագործութեան հետ հղած խօ-
սկցութեանց ։ Եթէ տեղիկութիւն այ ունեն որ
խօսակցութիւն կը ըստ, պէտք է որ մինչ մասնա-
կան տեղիկութիւն մ'ունենցին։ Վարդիսի առ-
ողջաւական հօգուեր ու ոյուշ կունեն պիօ պատուառ որ
պաշտօնեի մը խօսքն անենաւին ուղարկոց շնչակը
որ նոյն խօսակցութեան մեծ ու կարեւոր մասն ի-
րենց անձանավ էր, ուրիշն ինչպէս կրնային Պե-
տրոպոլիսի մէջ ըստ Մէր ըստ Վասրիսի ալ
բանն է։

Անշիրով բշխութեա պարզաւոր Աւագիս զօդ-

հարդ ինը ու ուղարկը լող ու ունեցաւ : բայց Մայքլուսով սե-
պահը Յանձնիչ մէկնար կուտայլով, առ առաջին
կարծիքը բարըստին փախէց : Կայ վետապան Առարքայի
պաշտոնէն, որն որ ին աներգութիւն է՝ յօրութեած թէ Պէ-
տրուսուրդի մէջ Մայքլուսով իշխանութեած թաճ բնիւթացք հա-
ռաւած է, և Երանելու կուտայլով կուտայլութեած թաճ թուակ
կ և ուղարկն լուրջանութեած հաստատեած : Առաջ Առարքայի
աշխարհութիւնները խախտած են : բայց տուրքի թաճն այս
ուղարկ պիտակի մէջ մէջ Եր որ պէտք էր առաջանանաւ կարծիք
եղածին չափ ուղարկ : Պատ կուտայլ իր վախը էլք ծանկէր,
բայց զիս առնեաց ինչ կորուսած չէր համարէր : Խուսը
Վանասը իր ծանալունիւնները պիտի մանեն Եղիք, թուա-
ճանուն : բայց զուած կամպայլութեած կայսեր առնեանիր թիւնն
առաջ համեմով ունեն զիս քառ կը գրանի : Բայց այսն որ
կայսրը խօս ուայ թէ կուտայլը չանցնիր, բաւական որ
Պատուի Դանուսը իշխանութեածն պատուելուն պատ-
րազմ հրապարակեալով պատասխան չափ, ոն առան ու-
ժի գումարները և ամենայն կը վաստին գրանուննեայ կեր-
պոյլ մէջ մանելը եւ խազուղ թիւն ընելը : Առող հա-
մար Պատ կուտայլ կայսունէն առաջարկեաւուն խօրդաց
կոր թիւնն ու շարադի վախաւում որ չափ թէ Կիմբալյուս
կորուն անոնց վախաւույ և սրբազն կորզի ունի ոչ ձեռք
պարն : Տերութեանց մէջ միտրանութիւնը նոյն առան
բարըստու կայ, մրցու պէտք էր զգաւշնալ որ նոյնին
մէկն պաշտոնական կերպ մէ չափարի : Պետք էր որ առ
աջն է առնեանին անցնիր, որուն մէջ թաւսիր ու Տաճ-
կառուտն առկանին կրաքարի կորուն հան ու զպակի խօս-
իցի ու նոյնին խազուղութեամբ վերըսցընիւլ : Իսկ Եղիք
առկաց չէր յաջողէր՝ ոն առան պէտք էր որ ինչդիր Խ-
րազական բլուզ :

卷之三

17 January 1891

ուղարկի քրմը լիտափ վաս պիսի յարձակի:

Յ. Պոքրեց, 15 հունիսի 1-ունին ամսոյ 10/32
Արմատինիք քայ երկու ական ջային եցուցին, ու-
րան սերդակ մաներուն հետ պիհնաշնչը պատ-
ռամակ մի աստուծուու, եւ երկու կորմաններ շատ կո-

բարբ մը բայցունցու, ու որդու զայլաւ, չու դրուստ ունեցան: Ըստմայէն Արքատրիայի օգնութեան համեմէլու, զօրիբն մասնությ Առևտու վայ սկսած է ազդէցութիւն ընել, եւ արդէն քուով փ զօրպակետին զօրոց յաժմնը Զայքովքիին առաջնորդուածեալով Ըստմայէն զ Ետ ի Արքատրիա յառաջ քարոզ տուձեական զօրքն՝ յարձակում մը կրեց: Իսկ Արքատրիայի լեզուը գիշ ամէն կումանէ ուաշարուած չէ, մէկ կումանէ Ծոմայի հետ հաղորդական մէջ է:

— 11 իւնիս, 20 օգոստի:

1. Հենակեցին կը ծանուցանեն, որ Փարքեզի
թշնամն ահայո 16ին էալ մատր է:
2. Ո՞ստովունիք, 14 Յաւնիսի Եպիքոսի մէջ
ապրանքից գնդերը բարորմին լուծուած ցրուած
են, ովհեքո որ տաճկակն զօրոց մեծ մասն Ար-
թյացին կրցան հետանալ ու զեզ ի թեսապիտա յա-
ռաջանալ, ուր որ գեւ ապրանքիւնը բարոր-
մին մարած չէ: Հսնից վաերական լուրմը դժուու-
րաւ կոռուուի: Կըսուի որ հաճի Փեմբրոս 6000
հոգւաւ թրիքալու մոտած ըլլոյ, ու Սպտի Փաշան
Զիգրանէն զարեւած ըլլոյ:

— Ա լինա, 21 Յունիսի:

1. Գորբեց, 18 Յանիսի: Խուսերը Պահպելի
ու Աթմոցա թղթացին գացին: Գլխաւորքար Վա-
լյարիայէն Խուսերուն զօրոց բաղմութիւնը գեկ ի
Մարտունա եռ կը քաշուի: Ենոյն 16ն Պարբէջ
առհանգրակ կը զօրցուեր որ 4000 տաճէկ զօրք
ու մասնաւուն են, առաջ Աթմանանի Ծով-

թառը մուգ քայլի սրբակը են, որով պահպաղության
ըստի հետագա տեղությանը կ'առաջանագագա: Եղաց
Արքանության ուսաշաբանն ըստը ուժին մերցուելուն կ'առաջանագագա:
Բնակու որ Մահմետը հաստարակած է, զեւ խոք
մը չկայ, միայն սպասարկ կը հաստատուի որ պաշտօ-
ման պարծուած թիւները գալիքան են:

2. Ապաստանելու օրին, 12 Յունիսի : Համեմ ու
Տէղասաս ծավականինը կը ծանուցանեն որ Գումառ-
ի բերունները պաշարման միջակի մէջ Հրասարա-
կուած են : Քէմայրիքի գրսին դրաց բաժնին գետի
Վառն նաև էր : Ակսած է, Կափութոնի բաժնին
Ցաւու Թաշը կը բանուի : Օսմանեան հոյսի բարին
գործ միշտ մը Թագիդ խրիւեցու : Առո փօխառու-
թեան մը դրիճը կարդ առոքը Համու : Կը Խօս-
առառին մէկ Ուռուց Թէհերանի զեսպան Ցին-
յան քի իշխանն եւս կանչեցեր ու անոր տեղ Քամիլով
Հման զայց դրծակառար անառներ է :

